



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԵՐ

Ե. ՏԱՐԻ 1924

Ճարտկան 4 դոլ. = 1 ստերլինգ:

→ 9-10

ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ-ՀՈԿՅՈՒԹՅՈՒՆ

b h m u q u u v w

"A critical edition of the Euthalian apparatus is greatly needed. The present essay will I hope, do something to clear the way for such an edition, and may perhaps stimulate some scholar to undertake it."

Robinson (Euthaliana, t. 2 I).

11.

¶ b r n h q t l w t u r f h g v v r b h m u q h v u v n v

Εκόπου Σουλτηνού, Σιναίωνδαις ἐπίθηη, ὑπρ. Κυπαρισσίας.

Einiges in der Polyglotta Computensis, in den Ausgaben des Neuen Testaments von Erasmus, R. Stephanus, Boeckler, und endlich in dem Kommentar zu den Paulusbriefen von Oecumenios davon veröffentlicht worden war, Ehrhard, Zentralblatt für Bibliothekswesen, VIII, 1891, № 386, 515-516; Zagni, Praef., № IXXXV tr. wjšu. This work was partially reprinted by Galland (Ven. 1774, Tom. X) and afterwards, yet more incompletely by Migne in the Patrologia Graeca, vol 85, Robinson, Euthaliana, № 1.

1

Testamenti libris masoretam egerit, Praef. IIIV), դեռ Սարկաւագ Աղեքսանդրիոյ¹ անձանօթ չօր մը («ն հայր պատուական») խնդրանքով 458ին (Praef. IXIV) ստիպուեցաւ «ընդ նեղ եւ ընդ նուրբ ծերպս պատմութեան զանձն ի ներքս արկանել», զիելու «զյառաջաճան Պատղոսի», վերածելու զանոնք տներու (շեշօվ²), տալու անոնց համառոտ բովանդակութիւնն ու պատրաստելու Պատղոսի ժամանակագրութեան նուիրուած հակածառութիւն մը՝ առուած եւս եք եայ Քրոնիկոն Կանոններէն: 490ին դեռ կենդանի եւ արքէն Եպիսկոպոս Սուլլեկեայ (Praef. IXIV) — տեղ մը, զոր կարելի չէ որոշապէս սահմանել³ — ծեռնարկեց միեւնոյն յօրինուածով օժտել նաեւ Գործը Առաքելոցն ու Կաթուղիկէ թղթերը եւ ընծայեց զանոնք «Եղբայր Աթանասիոն», որ էր երկրորդ արքեպիսկոպոս Աղեքսանդրիոյ՝ անուանակիր նոյն անուան: Համառոտ զիծերու մէջ այս է ահա կորիզը Զաւացուի ընդարձակ ուսումնասիրութեան, որ սահմակածառ ընդունելութիւն կը վայելէր մինչեւ 1889 (Praefatio, էջ IIIV – XCVI): Միայն Millen էր (Nov. Test. ed Küster, 1710, Proll. 907) որ «Հայր պատուական», անորոշ ասութեան ներքեւ կը կարծէր գուշակել թէ ծածկուած ըլլայ Թէ է ող որոս Մոպսուեստացի, Ենթադրութիւն մը, որ կրօնական անուաններու ուշադրութիւնը վայրկեան մը գրաւել: Այսպէս Swete (Theodori ep. Mops. in epistulas b. Pauli commentarii, Cambr. 1880, I, էջ LXI) եւ Gregory, Prolegomena, էջ 159):

Թէ օտար եւ թէ ազգային մատենագրութեան մէջ վերջնականապէս իջր սոոյգ կարծուած այս տեսութեան շուրջ հիմնական յեղափոխութիւն մը ստեղծելու առիթն ընծայեց անգիտակցորէն Omont իր Notice sur un très ancien manuscrit grec en onciales des Epîtres de Saint Paul գրութեամբ (Notices et Extraits des manuscrits de la Bibliothèque Nationale, t. XXXIII, 1, Paris 1889), ուր լիակատար հրատարակութեան կը տրուէին ծղծիմ հատակոտորները Պատղոսի թղթերը պարունակող յոյն Codex Graux իրականացները պարունակող արքական մը գրաւել: Աթու Լեռան, Մոպսուացի, Պետերսուրզի, Կիէվի եւ Տորինոյի մատենա-

¹ Z. (Praef. IXII) կը նոյնացընէ Եթաղը Քաղքեռոնի ժողովն մէջ յեշատակուած Սարկաւագ (ոչ Սարկապետ) Կոստանդնուպոլաց Եթաղին հնու (տես Mansi VI, 1096):

² Տէ՛χօ բառով աէտք է հակնալ տուները, որոնք բնագիրը իմաստի համաձայն կը բաժնեն որոշ հատածութեան շուրջ պատարագամատոցի ընթերցուածոց տեղիբաները ղեկացընելու սպատակուու (Duchesne, Mission au Mont Athos, ի թերթին Arch. des Missions scient. et littér., III, 3, 1876, էջ 430 եւ Սարգսեան, Եւազը Պոնտացոյ վարք եւ մատենագրութիւնը, էջ 170), ուր որվիճակը Graux ինտազուութեանց շնորհի տէ՛չօ այսօք սուոսովն ուրիշ իմաստ մը ստացած է նագետներու մօս (Revue de philologie, de littérature et d'histoire anciennes, Paris 1878, II, 97), Եթաղի կրաքած բարի փոխարքն Gardhausen Վառաջարկէ գործածել Colometrie բառը (Griechische Paleographie, Leipzig 1878, էջ 128): Ժամանակին զած էր Զարք հանաւանեան. «Եթաղի երկասիրութիւնը երկութիւն կը բաժնուի... երկրորդն է տողից շափը կամ տողաշափութիւնն (stichométrie), ստիքերուն կամ տունք շափով արարեալ, ինչպէս կը թարգմանեն մեր նախնիք...» Եթաղի երկասիրութիւնն աւելի կարեւո՞ն է եւ հատաճնական – ստիքերուն: Ընդհանրապէս թերթուածոց տող առ տող գրուելովն կը վերաբերի այս բարին նշանակութիւնը: Նախնիք մեր զյոյն արմատն ուշիօս թարգմանած են կարգ, տունք, ուսանաւոր, ստիք, պարիսա, տունք աղօթից եւ այլն, իսկ ուշիջողս, -ջօս, ուսանաւոր, ստիքերուն, տունք ըստ Բազմավիճակ (Sarpi 1877, էջ 205: Սակայն եւ ամսպէս Լամեկի հնու ղեն պիտի ստիպութիւնը ըստ թէ Zum Schlusse möchte ich mich den Ausführungen von Serruyts (Anastasiana III, La stichométrie de l'Ancien et du Nouveau Testament, Mélanges d'archéologie et d'histoire, 22, 1902, p. 194–207) anschliessen, dass wir trotz der ein dringenden Untersuchungen von Graux u. a. immer noch über das wahre Wesen der Stichometrie im Unklaren sind (Die Stichometrie der Bibel nach Ananias von Sirak, ի թերթին Zentralblatt für Bibliothekswesen, 1913, էջ 220):

³ Հմանէ այս մասին Z. Praefatio, էջ IXXI եւ այն, Ehrhard, Zentralblatt für Bibliothekswesen, 1891, էջ 402 եւ այն, Robinson, The locality of Euthalius (Euthaliana, էջ 43) եւ v. Soden, Die Schriften des Neuen Testaments in ihrer ältesten erreichbaren Textgestalt, Berlin, I, 1, էջ 643 եւ 680:

Դարձանները: Այս թերթը որ կը սովանդակէ Պատղոսի թղթոց վերջը կցուած եւթաղի անունով ծանօթ “Յիշատակարան”ը, պահուած է բարեբախտաբար Bibliothèque Nationaleի մէջ, որով Օտոոն առանց անյաղթելի դժուարութիւններու կցաւ տրամադրել հասարակութեան նոյնին լուսանկար արտագրութիւնը. այս հրատարակութիւնն էք որ հրատապ ընտյթ մն տուած եւթաղեան հարցին:

*Omōntōn ἵωσισαρακούθεαν θέλ — καὶ αὐτὸς Ehrhard, — πρωταρτέου λέπιαρχή λαρητα ΕΥ... 100,
μῆνεγκον θέλεινη τωπεύειν οὐδὲντον. ἵωσισαρακούθεαν θέλ διατέλειν θέλει τοι μιαλίθει. Ενάγρος
εὐθενεῖντι θέλεινη τωπεύειν οὐδὲντον. ήδ' εἰνηρωντα Omōnt ἵωσισαρακούθεαν θέλ θέλει τοι μιαλίθει.
θεορ. Ενάγρος αὐτοῦντον, Zentralblatt für Bibliothekswesens, αὐτοῦ, τξ 397:*

եւ իր գործը տեղ մը բացայացտ կը ծօնէ “Եղքօր Աթանասին. Ժիշտ միեւնոյն կերպով եւագը ալ իբրեւ սարկաւագ. միանձն եւ անդամ եգիպտաքնակ մզնաւորներու իր գործինները կ'ուղղէ “Հարց եւ եղքարց”, եւ կը նուիրէ գործիւն մը “Եղքօր Անադոլիսուի” (Migne, Patr. gr. 40, էջ 1220): Թէ ինչպէս եւագը նախկին անունը տեղի տուած է Եւթաղի, սապէս կը մեկնէ Եհրհարդ. Կամ եւագը իբրեւ Որոգինէսի կողմանակից կասկածելի համարուելով ջնջուած է անունը եւ փոխանակ ներմուծուած Եւթաղ անվանա անունը — ու նման դէպքեր պակաս չեն եկեղեցական մատենագրութեան պատմութեան մէջ — եւ կամ հազիտորէն անկարելի չէ որ եւագը սիալմամբ ընթերցուած ուզայ Եւթաղ: Վերջապէս Փալղոսի վկայաբանութեան վերջը գետեղուած երկու թուականներու մասին (396 եւ 458) այսպէս կ'արտայայտուի Եհրհարդ. առաջին թուականը — կը գրէ — պէտք ենք անպայման վերագրել հեղինակին, իսկ երկրորդը 458ին հետագայ ընդորինակողի մը կողմանէ ներմուծուած է նախկին քնագրին մէջ եւ յետոյ անմտօրէն անայլայլ պահուած եւ աւանդուած յաջորդ սերունդներու. իսկ 396 թուականը բնաւ դժուարութիւն չկայ եւագը ի վերագրելու, քանի որ եւագը մեռաւ 399ին:

Դուեթէ բոլոր նոր կտակարաններու մէջ իր ոչ-անկարեւոր գրական գործունէութեան շնորհի մուտ գործած հեղինակի մը անունն այսքան անակնկալօրէն առասպել ներու աշխարհը փոխադրելու փորձը սակայն հարկ էր թէ յարուցանէր հակառակողներ՝ ու gewaltsam այս կարծիքին դէմ ծառանալու համար: Dob schütz (Ein Beitrag zur Euthaliusfrage, Zentralblatt für Bibliothekswesen, 1893, էջ 49—70) առաջինն եղաւ որ յայտարարեց թէ Եհրհարդը շացընող Codex H վեցերորդ դարուն կամ առ առաւելն հինգերորդ դարու երկրորդ կիսուն միայն կրնար հազիտորին գրուած ուզալ: Այս կարեւոր կէտն ապացուցանելէ յետոյ դիւրին էր այնուհետեւ ջրել մի առ մի Եհրհարդի միւս ոչ այնքան ուժեղ փաստերը: Եւթաղ մը պատմականօրէն դիւրին էր ապացուցանել քանի որ յոյն բազմաթիւ քնագիրներու մէջ ստէսկ երեւան կու գար անուանս բացորոշ գոյութիւնը εնθάλιօս ծնակոնօς կամ εնթականօրէն դիւրին էր ապացուցանել քանի որ յոյն բազմաթիւ բնագիրներու էպիսոկոπօս սօնլայնս (կամ էօնլայն) եւ տեղ մըն ալ εնթականօս օ սօնլայն էպիսոկոπօս ինրագիրներով (Dob schütz, անդ, էջ 61): “Սարկաւագ, եւ Կտակարանու առջականութեան իրարութիւններն իրարու հաշտեցացած էր արդէն Z a c a g n i դիտել տարով թէ առաջին քնագիրը (Փալղոսի յառաջաբանը) պատրաստած պահուն դեռ սարիակագ էր Եւթաղ, ինչպէս յայտնի է գործեան ոճէն իսկ, ուր իրապէս խոնարհագոյնի հանդէպ տածած յարգանքն ու ակնածանքը ակնյայտնի կ'երեւի, ուր ստիպուած է Եւթաղ գրել պարզաբար “ակնածութեան եւ հաւանութեան անսացեալն”, “առ երկիւղի անհնազանդութեան զմուա ածեալ զայն որ յԱռակն պատմի եթէ Որդի անհնազանդ ի կորուստ եղիցի եւ հնազանդն արտաքոյ նորին”, մինչդեռ Գործք Առաքելոցի եւ կաթուղիկէ թղթոց յառաջաբանութիւններուն մէջ ոժն յանկարծ կը փոխուի. Կտակարանու մըն է որ կը Խօսի Ճոխաքար, քանի որ հրամայորը կը կոչուի այնուհետեւ “Եղքայր սիրելի Աթանասիէն”, “Եղքայր պատուական Աթանասիէն”, որ շնչուելու ժամանակին եպիսկոպոսակիցներու միջեւ գործածուած սովորական ընտանի բացարձութիւն մըն էր (Յմնաէ Բարսեղ, Վասն Հոգևոյն Սրբոյ առ Ամիֆիղորիոս, Գլ. Ա): Միաւ է — կը շարունակէ Dob schütz — կարծել եւ հաստատել փորձել թէ միանձանց ընկերութեան շրջանին մէջ գործածուած “Հարց եւ եղքարց”, մասին է այս տեղ ինդիրը. Գործք Առաքելոցի յառաջաբանին մէջ է որ կը

գործածէ Եւթաղ սկզբարս եւ զհարս՝ ասութիւնը յայտնապէս անոր համար միայն որպէս զի իր յանդգնութեան եւ ժպրհութեան «եղբայրաբար», (ձեւփշաց) ներողամիտ գտնուին եւ «զյանցանս եւ զմիալանս ի խամութենէ շլիշատակեն»։ Յառաջ տանելով իր հակամառութիւնը՝ կը հարցընէ Ծօծհանտ, ինչպէս կարելի է երեւակայել թէ օ ն շ է ն շ է կամ օ ն շ է ն շ է ու կամ պոտոկօ Եւթաղ սկզբանը Սուղկէի Եպիկուլու այս կամ պարզապէս Սարկաւագ Եւթաղի տեղի տուած ըլլայ խորագիրներու մէջ. կոպու կամ պարզապէս Սարկաւագ Եւթաղի տեղի տուած ըլլայ խորագիրներու մէջ. արդեօք յառաջաբանին մէջ ստէպ կիրարկուած ընթակէն քանի որ առիթ տուած է զարմանալի այս անուանափոխութեան. բայց ինչպէս այն ատեն մեկնելու է կրկին տիտղոսներու գոյութիւնը։ Եհրհար վորթիկ ծիգ մը անգամ ցոյց չի տար լուսաւանելու այս կարեւոր հարցումները, հարցումներ որոնք այնքան աւելի հրատապ կը դառնան, որքան ցայժմ՝ կարելի չէ եղած Սուղկէ անունով թեմ՝ մը երեւան հանել բաց ի Սարդինիայէ. իսկ եթէ Եհրհար այս իրողութիւններէն կը տարուի ոչ միայն տիտղոսներու այլ նաեւ անուան անպատճական ըլլան եզրակացընելու՝ չափազանց կը հեռանայ քննադատորէն ուղիղ ծանապարհէն. ծիշը տիտղոսներու անմեկնելի կը հեռանայ քննադատորէն հարզատութեան երաշխաւոր կը կանգնի. gerade die Unmerklichkeit des Titels spricht für seine Echtheit (էջ 62). Վերջապէս անդրադուական ժամանակագրութեան կը կարծէ Ծօծհանտ թէ կրկին դառնալով ինդրական ժամանակագրութեան կամ այլին համար անգայն ասորական խմբագրութիւնը վերաբերը։ Եթէ Եւթաղ եղապտացի էր — որուն ապացոյց է ի մէջ այլոց լեթեան վերաբերը — եւ ոչ ասորի, այս պարագային երկրորդ թուականը պէտք ենք գուին նկարագիրը — իսկ առաջինը հնագոյն չօր մը, թերեւս նոյն իսկ այն չօր, զոր վերագրել Եւթաղի, իսկ առաջինը յառաջաբանին մէջ։ Թէ այս հայրը թէ ողորոս Մոպատակէ Եւթաղ իր յառաջաբանին մէջ։ Եթէ այս հայրը թէ ողորոս Մոպատակէ Եւթաղ իր յայտնի է որ ասորի չայրը Փալորսի վկայութիւնը գրեց 396ին, մինչդեռ Եւթաղ իր յայտնի է որ ասորի չայրը Փալորսի վկայութիւնը գրեց 458/9ին, դեռ Սարկաւագ Փալորսի թղթերուն հրատարակութիւնը եւ ըիշ յետոյ իրուն եպիկոպոս Սուղկեայ Գործք Առաքելոցի եւ Կաթուկութիւնը (էջ 68):

Rendel-Harris նախապէս American Journal of philology թերթին մէջ (1803, էջ 313 եւ այլն) ընդհանրապէս stichometryի վրայ գրած ուսումնասիրութեաններկրորդ տպագրութեան մէջ (1893) Zaccagniի հրատարակութեան մէջ պահուած Եւթաղ տպագրութեան մասին կը նուիրէ ռաւականաշափ ընդարձակ ըննութիւն մը, որուն յաւելուածին մէջ մասնաւորապէս կը շանայ լուսաբանել մթութիւններ, որոնց միվ համակ զգածուած են Եւթաղի անձնաւորութիւնն ու գործերը։ Չործք Առաքելոցի եւ Կաթուկութիւնը (ձեւփշէ՝ 'Աֆանասի ու Պրոսփիլեստատէ, Զ. էջ 409, ձեւփշէ՝ 'Աֆանասի ու Պրոսփիլեստատէ, Զ. էջ 479): Եթէ Zaccagniի հետ Փալորսի թղթերուն Եւթաղի կազմածն ընդունինք 458ին հմբարուած, աւելի քան 30 տարի հարկ կ'ըլլայ անցած ըլլալ Գործք Առաքելոցի եւ Կաթուկութիւնը կը կազմած կրտսեր արքեպիսկոպոս Աթանասի ընծայել կարենալու համար։ Այս շատ լայն անջրպետը սակայն Գործք Առաքելոցի յառաջաբանին տուած տեղեկութիւններուն ուղղակի կը հակասէ։ Harris շարունակելով իր հետազոտութիւնը կը ծանրանայ յատկապէս յառաջաբանին մէջ շարունակելով իր հետազոտութիւնը կը ծանրանայ յատկապէս յառաջաբանին մէջ ստէպ գործածուած թէլէտդ բառին վրայ, որով հեղինակը միշտ կը խաղայ՝ լուսաբան ստէպ գործածուած թէլէտդ բառին վրայ, որով հեղինակը միշտ կը խաղայ՝ լուսաբան

նելու համար հնարաւոր բոլոր աղքիւներու գործածութեամբ Ս. Գլոց ուսման կարեւորութիւնը եւ տեղ մը նոյն իսկ որոշակի Առևէտին կը մատնանշէ իբրեւ անուանակից անձանօթ Հօր, որուն կը նուիրուի Գործը (τῶν δείων λογίων ἐμφιλόσοφόν φημι μελέτην¹ (Z. էջ 406): Այս անդրադարձումէն շլացած *Harris* կը փութայ իսկոյն եգուացութեան զալ եւ հաստատել թէ Եւթաղեան քնազրին ներկայացուցած անձանօթ Հօր իսկական անունն էր Մեղեղիոս, որ նոյնանալու է Մեղեղիոս և Մոպութեստացւոյ հետ եւ թէ Աթանաս անունը յետսամնաւ է եւ ներմուծուած է քնազրին մէջ անկասկած իբրեւ ուղղափառ անուն՝ փոխանակ աքսորական հերետիկոսի անուան: Մեղեղիոս աշակերտ էր Թէոդորոս Մոպութեստացւոյ: Հետեւաբար դարձեալ կը շոջնք եւ նոր ուղիով կու զանք կը յանզինք *Mill*ի այն Ենթաղորութեան թէ Եւթաղ Պատրիսի թղթոց բովանդակութիւնները Թէոդորոսէն փոխ առած է: — Այսպէս ուրեմն Գործք Առաքելցի յառաջարանին նախկին Ենթալու... ործ՝ Աթանացւոց խորագիրը զերման ու անզիացի քանասէրներու երկեղումանի ժխտումներու շնորհիւ նորահնար խորագիր մը կ'այլափոխուի՝ Էճաշրէս... ործ՝ Աթանացւոց կը շնորհիւ նորահնար խորագիրը մը կ'այլափոխուի՝ Էճաշրէս... ամմար պէտք է միայն ճայնակցիլ *Robinson*՝ *I am afraid that neither of the critics could consent to this juxtaposition (Euthaliana, էջ 8)*:

Եոր ուղղութիւն թուեցաւ թէ առաւ Եւթաղեան ինդիրը, երբ v. Soden (*Die Schriften des Neuen Testamentes in ihrer ältesten erreichbaren Textgestalt I, 1, Berlin 1902, 638—741*) հրապարակ հանց հաւատոյ հանզանակ մը, որ կը կրէր սա խորագիրը Ենթալու էպւուուսու Սօնկունց ծմօլօցիա ուրի տից ծրժօծօնու ուստեած եւ որ ինչպէս քնազրին ինքնին ցոյց կու տար եօթներորդ դարու երկրորդ կիսուն ծնունդ առած գործ մըն էր: Այս գրութեամբ խանդավանուն v. Soden Եւթաղի ժամանակական հարցը կը կարծէր թէ վերջնականապէս լուծած է², թէ Եւթաղ եօթներորդ դարուն ծաղկած է (*ein Kind des 7. Jahrhunderts, vielleicht ein Opfer seiner Zeit, էջ 682*) եւ հաւանաբար ոչ թէ եզիպոս, այլ Ասորիք (թերեւս Անտիոք) սարկաւագութեան աստիճանին բարձրացած է եւ յետոյ եպիսկոպոս ծեռնադրուած Սուլլէի, որ է *Sulci* (Սարդինիա): Վայրկեան մը “գրեթէ ջախջախիչ” (*fast niederschmetternd*) համարուած այս նոյնացումը (*Bousset, Theologische Literaturzeitung, 1903, էջ 328*) սակայն տեղի տուաւ ընդհանուր հակածառութեան: *Jülicher* արդէն վճռած էր՝ die Forschung über das an diesen Namen geknüpfte Werk muss neu aufgenommen werden (*Einleitung in das N. T. 1894, էջ 370*). ու սկսաւ գրչամարտը հակառակ ի արկէ v. Sodenի կարծիքին: Կոնիսիոնի (The date of Euthalius, ի թերթին Զետարշիք համարուած այս նոյնացումը (*Bousset, Theologische Literaturzeitung, 1903, էջ 328*), Թոքինսոնի (Recent Works of Euthalius

¹ Now it is clear from this that the writer is playing with the word μελέτη; and he has personified her and made her into a fair bride for the good father to whom he writes. But why should he say of her that she is foster-sister, ay! and his namesake? (Stichometry, էջ 81), աւելի նկարագրական են սակայն հնտեւեալ տողերը. But this can hardly by the case unless te discourse were addressed not to Athanasius, but to some one of the name of Meletius. Make this supposition and all is clear: Melete (Study) is your foster-sister, bride, and namesake; weight in her toils, you, Meletius, have made her renowned, անդ, էջ 82:

² Durch einen glücklichen Fund, den ich meinem damaligen Mitarbeiter Herrn L. Dr. Wobbermin verdanke, ist die Wissenschaft solcher Penelopearbeit nun enthoben, անդ. էջ 638 նոյնապէս եւ *Bousset*: Durch einen von Wobbermin auf dem Athos gemachten glücklichen Fund... wird die Person des rätselhaften Euthalius ein- für allemal aus dem vierten oder fünften Jahrhundert, in welchem man sie bisher suchte, verwiesen. Euthalius lebte... in der zweiten Hälfte des 7. Jahrhunderts. *Theolog. Literaturzeitung, 1903, էջ 328*:

lius, ի թերթին *Journal of theol. Studies*, 1905, 87—90) եւ *Zahn* (Neues und Altes über den Isagogiker Euthalius, ի թերթին *Neue kirchl. Zeitschr.*, 1904, 305—330, 375—390) նոր ուսումնասիրութիւններն եկան փաստացի ցոյց տալու թէ Եւթաղ անկասկած 396Էն յառաջ հսկագրած է իր կազմածը, թէ Եւթաղի գործերն արդէն հինգերորդ դարուն թարգմանուած են հայերէնի եւ վեցերորդ դարու սկիզբն ասորերէնի (*Do beschütz, Euthaliussstudien, Zeitschrift für Kirchengeschichte*, 1899, 107—156) եւ թէ հետեւաքար նոր Կտակարանի կազմածին հեղինակ հին Եւթաղը կարելի չէ նոյնացընել ճմօլոցիաի հեղինակ եօթներորդ դարու եպիկուլուին հետ: Հաւանաքար Ասորեն է եղած եւ ոչ եպիպոս հայրենիքը հին պատուած, իսկ “սարկաւագ” կամ “եպիկուլոս” տիտղոսները վերջին ժամանակ-պատուած, իսկ յառաջաբանէն եւ առաջինն եղակացուած անպայման Պաւոսի յառաջաբանէն եւ երկրորդը փոխ առնուած *Sulci* եպիկուլոսէն:

B.

բիթում չափ սրացնելուհին առ Մէջ

Եւթաղի քննադատները թերեւս այսքան չափազանց ու այլամերժ կարծիք-ներու չեխն միջուեր եթէ միայն յոյն հողի վրայ հաստատուած իրենց ենթադրութիւններուն հայ մատենագրութեան այս հարցի մասին աւանդած կարեւոր տուիքներն աւ կցելու դիւրութիւնն ունեցած ըլլային:

կցելու դիւրութիւնն ունեցած վայրը։
Առաջին ռահվիրան, որ կրցաւ լուրջ ուշադրութեան առարկայ կամացաւ Եւ-թաղի հայերէն ընագիրները՝ եղաւ Կոնիս Սիր, որոն ուսումնասիրութիւններն աւահնովեցին նախ Եւթաղի գոյութիւնն ու յետոյ գրութիւններուն հարազատութիւնը։ *Journal of philology* մէջ (On the Codex Pamphili and the date of Euthalius, XXIII, էջ 241—259, տես համառու թարգմանութիւնը “Թագմավէպ”, 1895, էջ 209—212 և 260—263) փորձեց Կոնիս Սիր գետելի Եւթաղի գործունէութեան տարին Գալլոսի վկայութեան մէջ յառաջ քերուած առաջին թուականին համաձայն՝ 396ին։ Հայ մատենագրութեան մէջ պահուած եւ “միւս այլ յիշատակագիր” տեղիքով գար բհանաւենէ յառաջ քերուած գրութեան մը մէջ՝ տեղեկութիւն մը կը հաղորդանաւենէ յառաջ քերուած առաքելոյս ի Խնդրոյ մեծի հաւրե դորդէ թէ “Եւթաղ Աղեքսանդրացի արար օցանկ առաքելոյս ի Խնդրոյ նախնեաց, էջ 174)։ Թէոդիլոսին (Զարքհանաւեան, չայկական թարգմանութիւնը նախնեաց, էջ 174). Թեամի մըն աւ լուսաբանելու Եւթաղի ժամագրութեան հարցը. Կոնիս Սիր ի թեամի մըն աւ լուսաբանելու Եւթաղի ժամագրութեան հարցը. Կոնիս Սիր ի կարծիքով յիշուած թէ ոփիւսն է անտարակոյս Աղեքսանդրիոյ քանաւերկրորդ եպիկոպոսը, որ 385ին գահ քարձրացաւ եւ մեռաւ 412ին. այս դէպքն ալ թոյլ կու տար իրեն հաստատապէս պնդելու թէ Եւթաղ Գալլոց նրատարակութիւնն աւարտեց արդէն 412էն յառաջ եւ ոչ թէ 458ին։ Եւթաղ 396 թուականին առնլով Գալիֆիեղեայ սնագիրը՝ օժտեց զայն յառաջաբաններով, վկայութիւններով եւ զլուխ-գալիֆիեղեայ սնագիրը։

¹ Սիամ է Կոսիքը ու Dobschütz նոտ կարծել (Euthaliussstudien, Zeitschrift für Kirchengeschichte 1899, 112), թէ Զարբանաւեան (Մատենադարան, էջ 174) մէջ բերած վկայութիւնները մէայն Կայսերաց պարբերութիւնները հաւաքուած յառաջընթացիւններ են անոնք:

Ներու բովանդակութեամք : Հայ հայրերը թարգմանեցին Պատղոսի թղթերը հինգերորդ դարուն՝ U. Գրոց միև մասներուն հետ : Անոնք ընտրեցին թարգմանութեան համար այն բնագիրը, զոր մենք կը նաև նոր հրատարակութիւն անուանել, որ կը բովանդակէր Պամփիլիուսի բնագիրը . They selected for translation what we may call the new edition by Euthalius, which comprised the Text of Pamphilius.

Միայն „Աղերս“ն է որ հայերէն նոր կտակարանի գրեթէ քոլոր Զեռագիրներուն մէջ — ինչպէս պիտի տեսնենք — կը կրէ Եւթաղ բացորոշ անունը, միս գրութիւնները ն. Կ. ի մէջ միշտ ու ամենուրեք կ'աւանդուին անանուն¹. այս երեւոյթը սարկայն փաստ չէ ընաւ Սարգիսեանի հետ ի նպաստ Եւագրի հեղինակութեան հաստատել փորձելու թէ որովհետեւ “Եւթաղիոս անունը է. դարէն յառաջ նոր կտակարանի մէջ գոյութիւն ունեցած չէ, հետեւաբար նա եւ ոչ իսկ եղած է գրիշ նոր կտակարանին, թող թէ հեղինակ նախադրութեան (?) եւ կարգաւորութեանց» (Եւագր, Էջ ծ.2): Եթէ պարզապէս Եւթաղի անուան ն. Կ. ի մէջ անյիշատակ մնալը Եւթաղի հեղինակութեան իրաւոնք զլանալու համար կարելի է իբր փաստ գործածել, այն ատեն a fortiori Եւագրի ոչ միայն ն. Կ. ի մէջ, այլ նաեւ բովանդակ հայ մատեն ա տօրու Եւագրի ոչ միայն ն. Կ. ի մէջ, այլ նաեւ բովանդակ հայ մատենագրութեան մէջ ինդրական գրութիւններու իբրւեւ հեղինակ ընաւ չյիշատակութիւն աւելի ուժեղ փաստ պէտք է համարի Սարգիսեանի հակառակ Սարգիսեանի իսկ բառերով հաստատելու համար թէ “որովհետեւ Եւագրիոս անունը ոչ միայն է. դարէն յառաջ, այլ ընաւ նոր կտակարանի մէջ գոյութիւն ունեցած չէ, հետեւաբար նա եւ ոչ իսկ եղած է գրիշ նոր կտակարանին, թող թէ հեղինակ նախադրութեան (?) եւ կարգաւորութեանց»: Նոր կտակարանէն դուրս սակայն, ինչպէս ըսինք, հայ աւանդութիւնը է. դարէն արդէն Եւթաղն է որ կը դաւանի հեղինակ ինդրոյնիթ գրութիւններուն²:

¹ Τα μετέπειτα τίτλα των εγκυρών (Die Überschriften) in ihrer jetzigen Form alle von Abschreibern herrühren, während der Verfasser selbst gewiss nur die kurzen Überschriften wie πρόλογος τῶν ποάτων . . . schrieb und wohl irgendwie seinen Namen (etwa mit Titel) sowie den des Addressanten auf dem Codex anbrachte, Zentralblatt für Philologie, 1902, S. 100.

² Conybeare 40 սպցւէ. whence did the Armenians of the seventh century obtain the tradition that the prologues were the work of Euthalius of Alexandria? 40 սպցւէ ասուածական 40 յստէ to this question I have no very satisfactory answer, Zeitschrift für Neutestament. Wissenschaft 1904, 16-17.

“Կայսերաց գիրքը — որ Սարգիսեանի կարծիքով “հաւանօրէն Զենոնի կամ Անատաս կայսեր մօտ ժամանակի մը մէջը գրուած է (Եւագր, էջ ՃՌԲ) — այսպէս կ’արտայայտուի Եւթաղի հեղինակութեան մասին Սուքը և անի յառաջըերութեան համաձայն. “Արկադիոս Եւ Ընորիոս, որդիք Թէոդոսի մեծի, ամս քան Եւ շրջապահ յօրինու: Ի սոցա երկրորդ ամին նոյն Եւթադ Աղեքսանդրացի. որ հրաշազան յօրինածովք զուրբ առաքելոց Պատուի եւ գդրծոց առաքելոց եւ զեխտանցուաց առածովք զուրբ առաքելոց Պատուի եւ զդրծոց առաքելոց եւ զմանառու եւ գլկայութեան կամունիկեաց գառաջարան եւ զգուխն եւ զմանառու եւ գլկայութեան կամունիկեաց յաղագ, յաղագ հերձուածոյն որ էին Կաղ(ար)քոսի Եւ Կարմիւն եւ զուրբ կարգեաց, յաղագ հերձուածոյն որ սոսկ մարդ ասէին զքրիստոս” (Քազմապոկրատեայ, Կոթորոսի Եւ Եկղորոսի, որ սոսկ մարդ ասէին զքրիստոս, Քազմապոկրատեայ, Կոթորոսի (Զարքհաւալեան Մատենադարանին մէջ յառաջ կը վէպ 1877, էջ 205), զոր Զարքհաւալեան Մատենադարանին մէջ յառաջ կը բերէ պակասաւոր Եւ յատուկ անուններու կարեւոր տարրերակներով (էջ 174): — Աերէ պակասաւոր Եւ յատուկ անուններու կարեւոր տարրերակներով (էջ 174): —

“Այլ է այս եւ այլ այս որ Վանք”
մավելա, 1889, էջ 105):

Առաջին վկայութիւնն իբր աղքիւր կը գործածէ քառական և նանիս Շիրա-
կացի՝ “ի սոցա (Արկադեայ եւ Ընտրեայ) երրորդ (կարդա՝ “երկրորդ”, Բազմավել
1877, էջ 205) ամին եղեալ Երթադ Աղեքսանդրացի որ հրաշագան յօրինածովը
գոտորք առաքելոց (յատէլ “առաքելոց Փաւոսի”, Բազմավելա, անդ)¹, զգործոց
առաքելոց եւ զիաթողիկից թղթոցն զատաժարանուն եւ զգուխուն եւ զմասնա-
առաքելոց եւ զիաթողիկից թղթոցն Կաղաքոսի, եւ
այս այլն (Ժամանակագրութիւն, էջ 56²): — Ենկասկած մի եւ նոյն աղքիւրէն կը հոսին
Ասողկան տուած տեղեկութիւններն ալ “ի սոցա առուր պայծառանայր... եւ
Երթադ Աղեքսանդրացի, որ հրաշագան յօրինածով գոտորք առաքելոցն (Երկու
օր՝ “առաքելոյն”) եւ զգործոց առաքելոցն եւ զիաթողիկից յատաժարանուն եւ
զգուխուն եւ զմասնառուն եւ զիաթողիկիւն եւ զտուան կարգեաց” (Փատու,
տպ. Պետերաբորգ 1885, էջ 139):

զգուիսան և վիճակառության առ այս գգլուխան եւ վիճակառության մէջ, “որք ստուտպ. Պետերսբուրգ 1885, էջ 139):
 Մխիթար Այսիվանեցի սուրբ զրոց կարգադրութեանց մէջ, “որք ստուտպացանեցան ի Սարկառագ վարդապետէն եւ զրեցան յինէն ի տէր Մխիթար վարդապանեցան ի Սարկառագ վարդապետէն եւ զրեցան յինէն ի տէր Մխիթար վարդապետէս պատմազրէ”, Կաթողիկէ Թղթոց ցանկին կը կցէ անընդմշապէս “ընդունապետէս պատմազրէ”, Կաթողիկէ Թղթոց ցանկին կը կցէ անընդմշապէս “ընդունապետէս պատմազրէ” (տպ. եւ Թաղիայ), Երկտողը, զրոց Brosset կը թարգում կատարէ Եղիշակը Եղիշակը (Hist. chronologique par Mkhithar d'Airivank, մանէ սիալ օս philomathe Euthalius (Hist. chronologique par Mkhithar d'Airivank, Pétersbourg 1869), Երականին մէջ սակայն Մխիթար կ'ուզէ յիշատակել այստեղ Եւթաղի “ընդունապետէս պատմազրէ …” սկզբնաւորութեամբ Պատղոսի Թղթոց

¹ Ուրիշ օրինակ մը ունի «զուրբ առարեալ» սակայն այս եւս ուղիղ չ'երեիք: Համ իս ըլլալու էր «գթուղթին առարեալն ազողոցն»: Մարդիս ան (Եւթալիս, Եջ ծժեւ, ծանօթութիւն): Կոնյեար, *The date of Euthalius, Zeitschrift für Neutestament Wissenschaft* 1904, էջմիածնի ծովագիր մը, որ 981ին նորոգուած է եւ հանձնարար գրուած

² Ճիշտ այս մասին Հոգով էլեմենտը կը հաղորդէ թէ տեսած էլեմենտը էջ 45-46, որը կը հաղորդէ թէ տեսած էլեմենտը մը:

յառաջաբանն, ինչպէս ուղիղ դիտել կու տայ *Zahn* (*Forschungen zur Geschichte der Neutestament. Kanons V*, 1893, էջ 149 տես և էջ 152, ծանօթ. 4): *Ուխիթար դարձեալ 402—424ի միջեւ կը զետենէ այլուր վրիպմասք զ Եւթաղ գրելով “Եկ- թաղի Աղեքսանդրացի յօրինեաց զցանկ առաքելոցն և զգործոցն”:*

Զարբնանալեանի “միւս այլ յիշատակազիր” անբաւական տեղիքով մէջ բերած վկայութիւնն անտարակոյս կապ ունի Գրիգորի որդւոյ Աքասայ († 1217—1221)¹ Պատճառաց զրբին մէջ զրած սա յիշատակազրին հետ՝ զոնէ “Թէ՛ռ-փիլու” հետաքրքրական անուան կրկնումին պատճառաւ. “իսկ զժուղիժսան Պատղոսի ստուգին եցոյց Եւխաղի ի Խնդրոյ թագանորոցին կրօնաւորի Թէոփիլիի, (որ) Թարգմանի Աստուածասեր, որ եւ զԴործոցն եւս եցոյց զժուղիժս առաքելոյ, զուտին եւ գործն եւ զինց պատճառաւ կարգ թղթոցն զեղեալն ի նղեմայ եւ զհատատեալն Եւսերէ, եւ պահել յարկեղն, մինչ ի բառնալ կարեացն աստուածամարտիցն” (Թ. 47, Զեռ. Վիենն. Մտնդըն. ի, թղ. 161թ). Նոյն Գրիգորն է որ Եթրայեցոց թղթոյն պատճառը — որուն Եւթաղի հարազատ գործ ըլլալուն երաշխատը է արդէն դասական լեզուն — կը վերագրէ “Սրբոյն Եւխաղեայ”, (անդ, թղ. 189թ), որ սիսալմամբ Վիենն. Մտնդ. ի Թ. 42 Զեռ. ին մէջ Ուկեք երանի գործոյն մէջ կ'առնոի (Տաշեան, Յուցակ, էջ 204):

Յովհաննէս Որոտնեցի “ի Յառաջաբանս առաքելոյն Պօղոսի՝ Համառօտ եւ պայծառ տիտղօթեամբ” մեկնութեան մէջ “ընդ ուսումնասէք եւ ընդ փոյթ քոյլ սիրոյդ զարմացեալ, և հայր պատուական” տողերը մեկնաբանել ուզելով, այսպէս կը գրէ Սարգիս եանի համաձայն “Եւթադ գրէ առ ձգմառոր ոմն Աթանաս անոնն, որ խնդրէր ի նմանէ զցանգ առաքելոյն, ընդդեմ եղծանողաց զուրդ գիրս: Ոչ այս այն է որ գդործոցն խնդրեաց, այլ այլ ոմն Խագառորազն” (Եւագր, Էջ ԶԲԳ) այս հատուածը Զարքհանալեան “որիշ տեղ մըն ալ, տեղիքով արտատպած է արդէն Մատենադարանի մէջ (Էջ 174):

Աւելի ընդարձակ տեղեկութիւն մը սակայն կը հաղորդուի Մատթէոս Վաթ-
դապետի — “Եթին աշակերտի եռամեծացն Յոհաննու եւ Գրիգորի” — Գործը
Սուբհացի մեկնութեան յառաջաբանին մէջ: Հեղինակը կը հարցընէ “նախ վասն
առաջաբանութեան զրոց թէ ովէ արարեալ եւ կամ վասն ում” եւ առաջին հարց-
ման կը պատասխանէ այսպէս “Թուի թէ զայս գրոց եւ զարդելոյա Պողոսի ենթառ
է արարեալ, որ էր փարտապետ եւ եպիսկոպոս Աղեքասանր քաղաքի”: “Իսկ թէ
վասն ոյր արարեալ՝ այս մասին կու տայ սա ծանօթագրութիւնը՝ “Ոմնաբ ասեն թէ
վասն Աթանասի ուրեմն ճգնաւորի յանապատճ թերայիլծա”²: Իսկ ինձ թուի թէ
այլ եւ այլ են խնդրուր սուսրելոյա եւ Գործոց: Զի զայն արարեալ է վասն
Աղեքասանր հայրապետի Աղեքասանրի, զոր հայր պատուական կոչէ եւ զարմա-
ռա(1) ըստ իռարևութիւն նորին, ի յաշակերտէ խնդրել գրամա եւ երկաչի անհնա-

— «Դիմելու արմանակի յազիք, Պետքը բարություն է 1902, էջ 225-238, տես եւ Այրարատ 1895, էջ 146-150: Սպառաւ այս որ ունակ ասեն խօսքը զբրունեցին Կալեսարէ Մատթէոս, ինչպէս նաև ազգայ բանից սպառութիւն ինչ յախափ կ'ընէ. սակայն եւ ամսէս յանապատ Թերայիթայո յաւելուածիմ ուշագրաւ սպառ ամսութիւն մնն առ կու տայ Աթանաս ծանալովին վրա... թոկ երկրորդ կառձիքը՝ զր Մատթէոս ինեն վերագրած է, աւ թի իր արտաքին ծննին մէջ սոր է, վասն զի քործոցի նախագործեան «առ ուսի ի հարցն մերոց ի տեղ Աղեցան զը Հայրապէտ Աղեցան դրեոյ փոխանակուած է, այսպէս նաեւ որունեցւոյ «ունիթագաւորազնուն» փոխանակուած է Աթանաս աշակերտ Հայրապէտին Աղեցանովին. (Սա սպառ է ան, Եւագ, էջ 876):

զանդ գոյ զի մի ի կորուստ մատնիցի: Խոկ զայ գրոց վասն Աթանասի նոյն հայութեանին աշակերտի որ զիստատալքն ուղղեաց, զոր աստ եղբայր Աթանասիկ ասէ: Եւ բազում բանին խրատէ [զ]որ յայտ է ի շարաբանութեան առաջարանիո և անմաս ոչ ասէ» (Վիենն. Մտնդըն, թ. 34, Ձեռ., թղ. 14ա):

¹ Տիկ Կառլ Լյուդե, *Der Katalog der armenischen Bibelhandschriften von S. Lazzaro, ի թերթեն* Zeit-
Wissenschaft 1916, էջ 75:

¹ Siehe Lüdtke, *Der Katalog der armenischen Bookschriften für Neutestament. Wissenschaft* 1916, Taf. 75:
² Siehe *Brückner's Armenian Manuscripts* aus der Aramäischen Haeresiologen (Zeitschrift für Kirchengeschichte 1899, Taf. 113):

Տրաժեշտ կազմած ու լրացուցիչ մաս իրենց թարգմանած նոր Կոտակարանին: Կոնիքը 1892ին էջմիածնի Մատենադարանին մէջ գտաւ պահպանակ մը, ուր պահուած է եւթաղեան Պատոսի յառաջաբանին եւ վկայութեան ընագիրը. այս ընագիրը կուտայ ընթերցուած մը, որուն շնորհիւ կը յաջողի կոնիքը որոշել հայ թարգմանութեան ժամանակը: Այս հատակուոր վկայութեան մէջ ծանօթ ընագիրներու ընթերցուածին դէմ՝ կը կարդանք “յառաջ քան զերիս կաղամուղացն յունիս ամսոյ, որ է մարգոց ամիս”, եւ քիչ մը վար “ի հինգետասաներորդում” շրջանակի ամսոյն յամսանն յունիսի, որ է մարգոց, որ աւր քսան եւ ինն էր ամսոյն: Սուածին նախադատոթիւնը կոնիքը կը թարգմանէ on the third day before the calends < of the month July > in the month of June which is the month margotz եւ կը ծանօթագրէ թէ փակագծի մէջ կը ներմուծէ “յունիս ամսոյ” ընթերցուածը, որ պէտք է գտնուած ըլլայ երբեմսի հայ ընագրին մէջ, քանի որ յետնագոյն ծեռագիրներն ունին զայն, բայց կը ճգեն “յունիս ամսոյ” ընթերցուածը: Ինչպէս շատ մը յոյն, նոյնպէս հայ ծեռագիրներու մէջ կը յիշուէին երկու ամիսներն ալ, բայց “մարգաց” ամիսն է որ կը համապատասխանէ “յունիս”ին, ինչպէս կայ երկրորդ նախադատոթեան մէջ:

Արդ Ա. 8. 388, յունիս 15 = Մարգաց 1

” ” 448, ” 1 = ” 1

” ” 508, ” 15 = Մայիս 1

ուրեմն վկայութիւնը հայերէնի թարգմանուած է 388 եւ 508 տարիներու միջեւ, բայց 448 միջին թիւը լաւագոյնս կը յարմարի թարգմանչին ընագրին, քանի որ յունիս ամիսն ամբողջութեամբ կը համապատասխանէ “մարգաց ամսոյ” (The date of Euthalius, Zeitschrift für Neutestament. Wissenschaft 1904, էջ 50): Վիեննական դպրոցը Եւթաղի գրութիւններն ուկեղարեան մատենագրութեան շորբորդ դասին տակ կը գետեղէ, որուն ենթակայ մատենագրութեան լեզուական բնորոշ նկարագիրն է “մեղմ, հանդարտ եւ բաղրախօս եւ կանոնաւոր քան զերկուս առաջինների նիւթաղանդ եւ նիւթաղանդ առաջայն եւ կանոնաւոր քան զերկուս առաջինների նիւթաղանդ եւ նիւթաղանդ առաջայն եւ կանոնաւոր քան զայն դաս, յոր նզնիկն եւ մեծ մասն մատենագրաց ժամանակին մատենագրեցին”, (Քաղուածոյք, էջ 3), իսկ նորայր նիւթաղի կորեան, Ազաթանգեղեայ եւ Բիւզանդայ պատմութիւններուն հետ ունեցած ունագրական նոյնութենէն կը հետեւցընէ թէ Կորիւն է եղած թարգմանիչը նիւթաղի գրութիւններուն (Կորիւն վարդապետ եւ այլն, էջ 33): Որ դասին ալ պատկանին նիւթաղականը, սակայն է մեզի համար ամենակարեւորը, որ Եւթաղի հայերէնին դասական նկարագիրը զիմանորագոյն մանաւանդ թէ ամենազիստոր դետակատարն է հանդիսանալու ստուգապէս եւ վերջնականապէս ցոյց տալու համար թէ որոնք են եղած Եւթաղեան հարազատ գործերն ու որոնք անհարազատ:

(Ժարուակեալի:)

Հ. Ա. ՊԱՐԴԱՆԵԱՆ

dieser kostbaren Hs. an- und ausführt über Prolog, Stichometrie, Liste alttestamentl. Zitate, Argumente, Kapitel-einteilung, Glossen usw. findet sich genau in den altarm. Hss. der Paulusbriefe wieder, d. h. mit kurzen Worten beide, der alte Georgier wie der alte Armenier haben in ihrem „Apostolos“, die sog. Rezension des Euthalius mitsamt dem ganzen Apparat gemeinsam, h. Թերթիս Oriens Christianus, 1906, էջ 314. Ո՞րպա՞ն կարեւոր է վրաբէն ընագրին ուսումնասիրութիւնը: